

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

4.0.8.0.0.0.4.0.6.0.1.0.1.1.6.2.0.3.0.3.

Եւրոպացիք մեր Հայ ազգին վրայ խօսելու
կամ գրելու ատեն ոչ երբէք կրօնան ըսել
թէ Հայերը մեծ յարմարութիւն ունին վա-
ճառականութեան, եւ թէ Պարսկաստանի ու
Տաճկաստանի ներքին առուտուրը գլխաւո-
րապէս Հայոց ձեռքն է: Տարակոյս չկայ որ
Ճշմարիտ է նոցա ըսածը, վասն զի չորս հինգ
հարիւր տարիէ խվեր Հայոց այս յատկու-
թեանը ականատես են նաեւ իրենց երկիր-
ներուն մէջ, մանաւանդ Լեհաստան, Հոլան-
տա, Վենետիկ, Ճենովա, Մարսիլիա, Ման-
չըսթէր, Վենետիա, Փարիզ, Ալյոֆիկ, Փեթըր-
պուրիկ, Մոոքուա, Նիժնի-Նովգորոս, Իրավիթ,
Սժաէրիսան, Նախիջեւան, Խարքով, եւ ու-
րիշ աեղեր: Եւ որ մեծն է՝ շատին յայտնի է
Հայերուն ունեցած աչքաբացութեանը հետ
անխարդախ հաւատարմութիւնը, չարքաշ
ընաւորութեանը հետ աղնուամտութիւնը,
եւ հաշուագէտ խնայողութեանը հետ հեռա-
տես առատաձեռնութիւնը:

Սակայն վաճառականութեան պէս մեծ ու գժուարին գործողութեան մը աւելի տեղեակ եղող անձինք, եւս եւ մեր ազգէն, այս կարծիքս ունին թէ այժմու Հայերը զանազան պատճառներով շատ ետ մնացած են յայսմ մասին ոչ միայն շատ եւրոպական ազգերէ, այլ եւ այժմու Յոյներէն՝ որսնցմէ վեր կրհամարուէին նաեւ յիսուն կամ երեսուն տարի առաջ։ Այս կարծիքը համարձակ կհաստատէ Պարսն Յովհաննէս Յովակիմեան մեծարգոյ հայ վաճառականը՝ իսր գեղեցիկ աշխատասիրութեանը մէջ, որ է «Պատմութիւն նախնեաց վաճառականութեան եւ ճանապարհ հարստութեան», թարգմանեալ յանդպիտականէ եւ տպագրեալ իՓարիզ յամին 1860. եւ մեր այս առթիւ արժան կհամարիմք մէջ բերել այս տեղ այն թարգմանութեան յառաջաբանը.

„Վանառականութիւնը՝ Երկրագործութեան և արհեանքութեան մէկտեղ մարդոց հարստանալուն՝ և ազգերուն

պայծառանակուն զիմանը առիթներէն մէկն է . ամենեն աղեկ բաներն ալ ' առանց ստակի չըկրնալ առաջ երաւը զիսցող մարդը ' դիւրա . կը համոզի որ ստակ վաստքելու միջոց եղող բան մը ամեն աղեկուրիններու ալ պատճառ . և առիթ կըսայ : Քաղաքակրութեան մէկ հիւշն ալ բարեկարուրինն է . մէկը նեղը սեսնելով ' անոր օգնութեան ձեռք չըրտնելը մարդկուրենէ գորս բան մըն է , կրտսն ամենքն ալ . և այս օգնութեան խիստ շատ անզամ ստակով ըլլայու բան է . ուրեմն հարստութիւն մատակարարող միցոցները ' մարդոյս մարդկուրինն ալ բաեւ է , մարդկային զգացմունքներն ալ աղեկցընելու և ընկերական կենաց համար ստեղծուած մարդոցն ալ ' ընկերութեան մէջ պէտք եղած կերպով ապրելնուն միջոց կըսան :

„Այս բաածներս ողքան որ մեր ազգին մէջն ալ ընդհանրապէս ճանցուած են եւ՝ կը տևանեմք որ գործադրութեան զալով՝ վաճառականութիւնը մէշերնիս պէտք եղածին չափ ծանկած չէ, եւ այս կողմէն չկ բէ առաջ գացած չեմք, այս ձիշով խօսելով մանաւանդ ես մնացած եմք։ Թողումք Հայոց վաճառականութեան հին համբաւը, որով իր երկրին դիրքը՝ զինքը զբերէ միջնորդ մը կրնէր Հնդկաստանի, եւ Պարսկաստանի ապրանքները Արևմտեան Ասիա, եւ Եւրոպա տարածելու. տականին տասնեւեօրը եւ տասնեւուը դարերուն մէջ՝ բաւական անուն եւ յարգ ունեինք. իրեն վաճառականութեան քաջարմար ազգ մը՝ Պարսից եւ Արևոտաց բազմորները՝ ևս Ահաստանի իշխանները՝ իրենց երկրին վաճառականութիւնը ծաղկեցունելու համար՝ Հայ զարդարականներ քերին իրենց երկրը, եւ զացողներուն մեծամեծ արտօնութիւններ տուին :

„Ազգին վաճառականութեան յարմարութիւնը առաւել հանդիսանալու տեղը (աշխարհին հիմակառան վիճակին նայելով) Կոստանդնոլապօխու է, իր գիրքին համար, որ ձերմակ և՛ Սեւ ծովերուն մեջ տեղը՝ Ներոպայի և՛ Ասիոյ հետ հաղորդակցութեան միջնավայրն է. բայց նու ալ քիչ մարդ կը գտնուի մեր ազգին որ վաճառականութեան զրադարձան, և այն քիչն ալ երոպայի վաճառականներուն ներ համեմատելով մանրավաճառ կամ վաճառականութեան միջնորդ կրնան բռուի առաւել՝ քան թէ բռուն վաճառական :

„ Աւատի պէտք մը սեպեցինք, մեր ձեռքեն նկածին չափ յորդը և դրզում մը ընել Ազգին, որ վաճառականութեան գործ միշ մը աւելի սկզ ձգէ :

„ ինչ եւ իցէ քան՝ այն ատեն կը սիրվի եւ լարզի կրւալ, եթիւ անոր ինչ ըլլալը եւ ինչ ձամբռով եկած ըլլալը, եւ ինչ կանոններով հիմնած հաստատուած ըլլալը զիտցուի: Վաճառականութեան գրադմունքով զբերեւ տասնեւեկիու տարիին աւելի ժամանակ Անգլիոյ երեւելի եւ աշխարհածանոր Մանչէքորեք քաղաքք բնակած ժամանակինս” եւ Անգլիոյ ուրիշ շահավաճառ քաղաքներու նետ ունեցած լարա-

քերուրիննիս՝ առիր տրվաւ մեզի, այն հոշակաւոր եւ մեծագօր Ազգին մի միայն վաճառականուրեամբ ստացած մեծուրիններուն եւ հարստուրիններուն, եւ կարգ ու կանոններուն ականատես ըլլալու։

, Մանաւանդ որ մեզի նման ուրիշ Ազգի մըն աւ քիչ տարուան մէջ վաճառականուրեամբ բոլոր եւրոպիոյ շահավաճառ քաղաքներու մէջ հարստուրեան յառաջադէմ պանձանին տեսնելով, եւ մեր Ազգին այս մասին չէ քէ միայն ես մանալուն՝ բայց վաճառականուրեան անյարմար ազգի մը նման քիչ քիչ մոռացուրեան երես բռնելու ընթացքին մէջ գտնըմիլը մեզի մեծ ցաւ պատճառելուն, մեր սիրելի Ազգին օգտաւոր ծառայուրին մը ընելու ակնկալուրեամբ, այս ամենահարկաւոր արհեստին սկզբունքները՝ ու անոր յաջողուրեան եւ ձափորդուրեան պատճառները բացատրելու ձեռնամուխ եղանք։

, Բայց մենք այս բաներուս վրայ մեզնէ զիրք յօրինելով ճառելու անբառականուրիննիս ճանչնալով, վաճառականուրեամբ բոլոր աշխարհիս վրայ հոշակաւոր Անդդիացի կենդանի մատենացիր նեցինալկէ մը յօրինուած՝ ներկայ զբոյլիս բարգմանեւն ընտրեցինք. որուն անունը բեպե Պատմուրիւն ևախ՛եաց վաճառականուրեան է, եւ կը պարունակէ նախնի նդիպատաց, Յունաստանի, Տիրոսի եւ Կարբագինէի, նախնի Հռովմայեցոց, եւ Հնդկաստանի վաճառականուրեանց սկզբունքները՝ նինդ դասի բաժնը զբարդ ատենախօսուրեան ձեռով, բայց հասուն զատողուրեամբ, ու զուարձալի պատմուրիններով եւ վաճառականուրեան զօրուրին տալու խոհական բարոյական խրառներով զարդարիած՝ աղէկ ճամբրով վերոգրեալ ամէն բաներուն վրայ ալ կը խօսի. անանկ որ ասիկայ մտազրուրեամբ կարգացող մարդու. մը ըստ կանոնի վաճառական ըլլալուն շատ մեծ զիրուրիններ կըլլան, եւ բանը, ինչպէս որ կը կարծենք, կամք ունենալու եւ կամքը ի գործ դնելու. կը մնայ:

, Այս դիտմամբ մեր զբաղմունքներուն մէջ՝ ազատ զըտած ժամանակնիս, որդիս Գառնիկ Յ. Յովակիմեան մեզի օգնական ունենալով՝ եւ այս զբոյլիս բարգմանելով՝ Ազգին օգտին նուրբեցինք. որուն քէ որ բարգմանուրեանը եւ ոմին կողմէն պակասուրին մը նշմարեն բարեսիրս ընթեցողները, մեր սրտին եւ դիտաւորուրեանը նայելով՝ այն պակասուրիններուն ներողամիտ ըլլալնին կադաշեմք։

Պարո՞ն Յովակիմեանին թարգմանութիւնը կրնացք ըսել թէ բաւական ազատ է այն երեւելի պակասութենէն զոր ունին այժմու եւրոպական լեզուներէ ճշդութեամբ թարգմանուած գրքերը, որ է խորթ ու ֆուանկական բացատրութիւններ ընել հայերենին մէջ. սակայն ընդհանրապէս գրքին յարդը այնշափ մեծ կերեւի մեզի որ այդ եւ գորա նըման պակասութիւնները արգելք պէտք չէ լինին անոր մեր ազգին մէջ տարածուելուն.

Մեր մեր ազգայինները այս պատուական գըրքին կարդացմանը աւելի յորդորելու մտքով դնեմք այս աեղ առաջին Ատենաբանութեան սկզբնաւորութիւնը, որ գրեթէ ներածութիւն մի է բոլոր գրուածքին.

, Առաջիկայ զրքուկիս, նպատակը նախնեաց վաճառականուրեան պատմուրինը պիտի ըլլայ. ինձի կըրուի որ ասկէ աւելի հարկաւոր եւ միանգամայն շահաւատ նիսք մը չէի կրնար գտնել։

, Նախախնամուրինը այնպէս տնօրիներ է, որ աշխարհիս զանազան կողմերը այլ եւ այլ կլիմայ ունենան, հողերնին պէս պէս ըլլան, որով կարող ըլլան տեսակ տեսակ բոյսեր եւ կենդանիններ առաջ բերելու եւ իրենց ծոցը այլ եւ այլ հանքեր պարունակելու։

, Թէ որ աշխարհն ուրիշ կերպով ստեղծուած ըլլար, այսինքն ամէն երկրի գիշերն ու ցորեկը մի եւ նոյն երկայնուրինը ունենար, ցուրտը եւ տաքը մի եւ նոյն աստիճանը ըլլար, ամէն նոյն մի եւ նոյն բոյսն առաջ բերէր, այն ժամանակ երկրիս զանազան մասերուն նետ վաճառականուրին չէր կրնար ըլլալ։

, Այն տանի ամէն երկիր աշխարհնիս առաջ բերած բոյս բերքերը իր մէջը կպարունակէր. ոչ ինք իր չունեցած մէկ բանը կրնար գտնել եւ ոչ ալ ուրիշ ազգին իրեն քոյլ։

, Բայց այլ եւ այլ երկիրներուն կլիմաները, եւ նետեարար իրենց բերքերուն զանազանուրինը կհարկադրէ մարդիկ, որ իրարու նետ հաղորդակցուրիննին զարգացնեն, առաջ տանին։


, Այս հաղորդակցուրեան միջոցաւը ամէն երկիր ուրիշ երկիրներուն բերքերը կրնայ ձեռք բերել։

, Մէկ երկիր մը իրեն պիտուքէն աւելի՝ բնակուրեան նիսքեր կրնայ ունենալ, եւ միասը հագուստի. քէ որ այս երկու քաղաքները իրարու նետ հաղորդակցուրին չունենան, մէկ քաղաքին ընակիցներուն տունը աղէկ ու հագուստը գէշ; իսկ միասին հագուստը աղէկ ու տունը գէշ կըլլայ. բայց այս երկու քաղաքներն իրարու նետ հաղորդակցելով՝ քէ որ իրենց պէտք եղածէն աւելին իրարու նետ փոփոխեն, երկու երկիրներուն ընակիցներուն տունն ալ հագուստն ալ աղէկ կըլլայ։

, Վաճառականուրեան միջոցաւ՝ մէկ երկիրն աւելորդ բերքերը ուրիշ երկիր բերքերուն նետ փոփոխելով՝ այն աւելորդ բերքերը արժէք կրատանան։

, Գրերէ ամէն ազգ, կամ իրենց երկրին բերքերուն եւ կամ իրենց արուստովը առաջ բերած նիսքերէն մէկ քանին իրենց հարկաւոր եղածէն աւելի կունենան. իսկ քէ որ այս աւելորդ մասը իրենք իրենց պահեն, արժէք չունենար:

, Իսկ վաստակ կըլլայ նորվելիքային քէ որ իր անտառներուն փայտերը իրեն պահէ, Շուտոցին քէ որ իր հանքերուն երկարը դուրս հնանէ Ամերիկացիին քէ որ իր բամբակը օտար երկիր չորիկ, կամ Չինաստանցիին եւ Պրուսացիին՝ քէ որ իրենց մետաքսը քաղաքնին պահեն։



Հայ և Պարսիկ վաճառականներ ճանապարհի գրայ իրած.

, Այս բերքերը իրենց երկիրնին առելորդ մնալով՝ անարժեք կը կըլիան . բայց օտար պետք ունեցող երկիրներու դրկրվելով զին կըստանան , և ամէն ազգ այս կերպով վարդելով՝ մարդկային սեռին երջանկութեանը և հանգստութեանը մեծ օգուտ կընեն : Վաճառականութիւնը իրաւունք ունի նաև մեր ուշադրութիւնը զբաւելու՝ քաղաքականութեան զարգացման օգտելուն համար :

, Վաճառականութիւնը պատճառ կըլլայ զիտութեան և արուեստից շահաւետ զիտերուն ազգաց մէջ շուտով տարածուելուն :

, Գլխաւորապէս վաճառականութեան միջոցաւն է որ քաղաքակրութեան լոյսը բարբարոս ազգաց մէջ ծագած է . ամենէն աւելի վաճառականութեան նետեւող ազգերը միշտ քաղաքակրութեալ ազգ եղած են : . . .


, Վաճառականութիւնը՝ ամէն հզօր տէրութեանց հիմնադրութեանը պատճառ եղած է , որ իրենց վաճառականութեանը նետ՝ իրենք ալ կը զօրանային , և երբոր վաճառականութիւնին տկարանար՝ իրենք ալ կիմանային :

, Վաճառականութեան զօրանոր ազդեցութիւնը Ազգաց՝ և մասնաւոր անձանց՝ հարստութիւնը զարգացնելու համար՝ ամէն ժամանակ զիտնական և տաղանդաւոր մարդիկ գտնուած են , անոր սկզբնական հիմք բացալայելու ջանացող՝ և անոր վրայ գտնուած յաջողութեան պատճառները զննող՝ ու ձախորդութեան պատճառներն ալ իմացող :

, Մեր հիմակրուան ժամանակը՝ այս խնդիրներուն վրայօք շատ զիրքեր հրատարակել սկսած են . նիմա վաճառականութիւնը՝ չէ քէ արհեստի նման նետեւութիւն ունի ,

այս զիրքի խորին զիտութեան մը պէս կը սովորվի . որ մեր հիմակրուան համալսարանները այս ամենահարկաւոր զործին համար ճարտարամիտ ուսուցիչներ տնօրինած են , որ վաճառականութեան հիմանցը ևս սկզբանցը վրայ դաստուութիւն ընեն :

Աւրիշ քանի մի հատուած եւս ուրիշ անգամ մէջ կըերեմք այս օգտակար գրքէն : Խոկաւ այժմ կիերջացը ընելով մեր խօսքը՝ յայտնելով մեր իղձն ու փափաքը որ աղդայինք ամէն տեղ իրենց ջանքը աւելցընեն մեծ վաճառականութիւնը ծաղկեցընելու , եւ ոչ թէ գոհ լինին մանրավաճառութիւն ընելով , այսինքն տօնավաճառներէ ապրանք բերելով ու կտօր կտօր ծախելով : Եւրոպացի աղգերն ալ , մինչեւ Անգլիացիք մնդամ , ատենով այսպէս կընէին իրենց վաճառականութիւնը . բայց յետոյ երբ ճանապարհները շակուեցան եւ առեւտրական գործողութիւնները գիւրացան , իրենք ալ սկսան մեծ վաճառականութեան ձեռք զարնել , ինչպէս որ Հնդկաստանի եւ Պարսկաստանի մէջ եւս գեռ կդանուին նաեւ մեր աղցէն այսպիսի առուտուրի հետեւողներ :



Բ. Ա. Ա. Զ. Ն Շ Ո Ւ Ի Թ Ի Կ Ն

ԱՇԽԱՐՀԱԲԱՆ ԼԵԶՈՒԻՆ ՔԱՆԻ ՄԻ ԲԱՐԵՐԸ .

Բարդ. — Գրոց լեզուին այս բառը , — որոյ ուղղագոյն գրուածքն է ուղղորդ , — եւ կնշանակէ շիտակ , — շատ տեղ աշխարհաբառի մէջ կգործածուի իրաւ կամ աշխարհի բառերուն տեղը , եւ տեղ տեղ կհնչուի դորդ եւ խորդ , երկուքն ալ տղեղ . — Ոմանք , ինչպէս իրիմու եւ Մաճառուստանի Հայերը , այս աւրուած բառէն բայ եւս կազմելով կըսեն խորդել , այսինքն շինել :

Բնինի. — Անկանի բառին այս ձեւը աւելի մօտ լինելով՝ անշուշտ լաւ է զսա բանեցընել՝ քան թէ իյնալ ձեւը . կիյնամ , կիյնաս , կիյնայ :

Բնին , ինին . — Այս բառերը թէպէտեւ վաղուց մասած են աշխարհաբառին մէջ շատ տեղ , իբրեւ գրոց ինչ բառին հոլովականը ,

բայց ընական տգեղութիւն մը ունին , յորմէ խորշիլը փափաքելի էր , տեղը գործածելով գրաբառին էր կամ վասն էր , էր աղազա , ընդեր , հիմ , բառերը :

Բնինր . — Այս բառին ստուգաբանութիւնն է ընդ նր , այսինքն որ կողմէն , որ տեղէն , բայց աշխարհաբառի մէջ կգործածուի ինչպէս կամ որպէս բառերուն նշանակութեամբը , եւ տեղ տեղ ընելր կհնչուի , տեղ տեղ եւս ընինր որ կըսուի : Յայտնի բան է որ լաւ է բառէլ ինչպէս , որպէս , զիարդ :

Բոյնա . — Գրոց ընմիւր բառին աւրուածն է , եւ շատ տեղ կգործածուի իբրեւ զեղեցիկ , ազնիւ , առողջ . ուստի եւ կըսուի այսիկ ըոյինս , ըորնենալ , ըորնեցընել . բայց իրեն տգեղութիւնը յայտնի է :